

## ԼԵՏԱՔՐԵՐԱԿԱՆ ՆՕԹԵՐ (1)

Հայը եւ Հայերէնը մեծ ազդեցութիւն ունեցած եւ Հետքեր ձգած են համայն Մերձաւոր Արեւալքէն մինչեւ Արեւալութ (Առանտեսն): Սահակ-Մեսրոպի ժամանակէն ասին, գործածած ենք անսնց բազուցած բառագննածք միայն: անոր առընթեր զարգացած է նոր գաւառաբարբառոց որ սական գրականացած ըլլալուն՝ չբացած ու մեռած է, ի մեծ կորուս Հայերուս (2): Որպէս թթափառ Այնթապէց Հայ մը, Հայերէնի ինչպէս եւ օտար լեզուներու համար բարձրագոյն ուսուու սուցած, Այնթապէց Հայոց գաւառաբարբառուն 3000 բառեր գործածած եմ որպէս գրանալուխ, ապացուցանելու համար հայկականութիւնը շատ մը բառերու որ Հայախոս Հայերուն երեւցած են ոչ հայ եւ խոտերի: Լեզուաբանական դրադարանի մէջ 60 լեզուներով գրեանու ունիթ 3000է աւելի, որոնց մէկ մասը ուսումնասիրած եմ. 14

տարիէ ի վեր «Հետաքննական նօթեր» ընդհանուր վերնազրով զրութիւններ շարադրած եմ հակիրճ ու անսեթեւեթ ոնով մը: օտար եւ հայ ուսումնականներ տարիներէ ի վեր զիս կը մղեն որ այդ զրութիւններն ընդլայնելով հատորի մը մէջ հաւաքեմ: Հաւանական է որ յայտնուած այդ փափաքին, որ իմս ալ է, գուացում տամ: տառը զիս կը քաջալիրէ նաև յաջողութիւնը զոր ունեցաւ և ատինատառ Հայ Բանարաննա, որ մօտ տարի մը առաջ լոյս տեսաւ եւ արդէն իսկ 2000 օրինակէն աւելի սպառում ունեցած է եւ այդ սպառումը զեր կը շարունակուի:

Պատմական Հայաստանի կործանած քաղաքներէն եւ աւաններէն ոմանց մասին Հրատարակուած են զրքեր յոյժ հետաքրքրական: Հաճընի մասին եւ Հրատարակուցաւ գիրք մը, ուր կը պատմուի թէ Վասիլ Բիլզանդական Հայագի:

(1) Պ. Առարք Խաղաղական մօս տարի մը առաջ հրատարակեց Լու-Աննէնիրսի մէջ, ուր կը քննիլ, լատին տառերով բառարան մը, ուր կը ձգուի ապացուցանել թէ երարական եւ այլ օտար լեզուներու շատ մը բառեր հայկական ծագում ունին: Մեր լեզուաբան կամ բանասէր մասնագէտներն են որ պիսի վեռեն Պ. Խաղաղականի պաշտպանակի պաշտպանակ գիտական լորջ իրմէ ունենալի կամ ազգագույն իշխանական երեւակայութեան մը արդիւմէ լոկ ըլլապա: Կը մարդեմ անշուշն որ երարական ի հայ գիտուններ հաստատեն ինչ որ մեր հայերէնակիցը մշշուն կը նետէ իրը գիտ մը: Սպասելով առար, հասայ ևու կը երարարական ներկայ յօդուածը, ուր կան շահեկան մեկնարանութիւններ որոնք համոզիչ կը քըւին, իմշպէն Հաճըն անուենաւուած լուսաւուած:

Ա. 2.

(2) Մեր թագոր գաւառաբարբառանիւրան բոլոր բառերը մտցնել մեր այփմեան գրական աշխար-

հարարին մէջ, աթկարելի եւ անցանկարի բան մը պիտի ըլլար: անքի հոմանիշներ պիտի խնագէին մեր լեզուն: աշ մէկ ազգի գրական լեզուն մէջ այդպիսի երեսոյթ տեսնուած է: Ճիշ ալ չէ սակայն թէ Ստահակ-Մեսրոպի ժամանակաշրջանն ի վեր, մեր գաւառաբարբառներին ո եւ է տարր մը տած չէ մեր լեզուին մէջ եւ թէ սկիենդարու հայերէնին բառացուցակն է միայն որ գործածական եղած է մեր մէջ ծ. դարեն մինչեւ մեր օրերը: Մեր միջազգարեան հայերէնին խանեարդ մը է ուղիղ դրաբ հայերէնին ժագավարդին բքաները կենացանի մասցած բառերու եւ ժագամիքական անմական հայերէնին, - ուրեմն ինչ ինչ զաւառաբարբառներ - փախ անուած տակորդներու: Խոկ մեր այժմնան երկու գրական բարբառանիւրէն արեւալահայերէնը Արարատան շրջանի Հայութեան գաւառաբարբառն ուիի իրեն իրմէ, արեւալահայոց աշխարհաբարբ իրն իրմէ ուիի Պատայ գաւառաբարբառը, որ Փագը Հայքի եւ կիրիկայ Հայոց գաւառաբարբառն իւ բզիթ:

Ա. 2.

կայսրը Մծբնայ Սուրբ Յակոբի նշխարները պատաժ ու տարած ատեն՝ անոր աջը հոն մողցած է : Սոյն պատմութիւնը ինձիք խորհիլ տուաւ թէ Հանքը կրնայ ըլլալ յաջն կամ տեղ (արն), ինչպէս Կորակին զայն տեղաբարբառի հայերէնով : Մարզուանի մօտ եւս կայ կիւմիւշ կամ Սիմ Հանք գիւղ մը, որ կ'ենթադրեմ թէ նոյնօրինակ հանգրառան մը եղած է նոյն սուրբին մարմնոյն փայտագութեան . այդ կիւմիւշ կամ Սիմ Հանք անունը կրնայ արծար ազը բացատրութեամբ մեկնարանուիլ, եւ արդէն «Ա . Յակոբի եկեղեցի» մը կայ արդ հայ ասանին մէջ, ինչպէս որ Հաճընի մէջ այ կայ Ս . Յակոբի վանք :

Բանիք մը տարի առաջ ամերիկան գրութեան . մը մէջ կարգացի որ Հոռոմ Առաքեալի (Aracoeli) անուն տեղ մը կայ: Վերջերս աչքէ անցուցի Հոռոմի բարտէսը և գտայ այդ վայրը հին Կապիտուլիումինի շրջանակին մէջ, «Առաքեալի» բուրք եւ փառց անունով: Ս . Պապին եւ Միիթարեան Հայրերուն տեղեկադրեցի այդ ամսախն արդէն Ս . Պապին ուշաբրութիւնը հրաւիրած էի լատիներից :

նի մէջ մնացած հայ ծիսական բառերուն վրայ, որոնք կարծես վկաներ են Հայոց Կաթոլիկոսին կողմէ Կաթոլիկներուն ուղարկուած առաքեալերուն կամ միմիոններուն, — պայ, մաս, հոց (հաց, նշխար), գաղաղում, պատեմանում (մաղցայ), եւ այլն . Առաքեալի հայանուն հոռեթիւնը մեզ տասնեւութ դար եւս կը տանի:

Մարզուան անունը մարզպան մեւով (Marzpan, Marzapar) գարերով մնացած է ներպապահ մէջ տարեցլիի, կաղանդք նուէր բերդամեւ կար-կանդակ (candy) իմաստով:

Օտար աղբերեր դարերէ ի վեր արժանառ դասե են Հայերուս մասին իրողութիւններ որ մեծութիւն են: Հետաքննենք ու երեւան հանենք մեծութեան ացք փաստերը: Խորենացիի «ածու փոքր» որտկումը կարծես սոտրագնահաստում մըն: է: Քառնեանինզ գտրերու: «Հար Գաղութիւներու Պատմութիւնը ուսումնասիրենք եւ տանք աշխարհին»:

ԱՏՈՒՐ Յ . ԵԱՂՈՒՊԵԱՆ  
Լու Աննելլը